

կանին զեղեցիկ պատկերներովը շրջապատեալ՝ իբրև ի մաքուր եւ ի պայծառ օդի անոնց մէջ ապրին ու այնպէս առգործուին անոնցմով, որ ամեն գործերնուն ու վարքերնուն վրայ անոնց սիրուն ակնահանոյ գոյները փայլին. քաղցրանայ իրենց առաքինութեան ձայնը, եւ մոլութեան ու ախտերու երեւուրէն անգամ սոսկալով փախչին։ Այսընտիր օրինակաց գյուխրդնեմք որեմն զՄեծն ներսէս, մեր սուրբ եւ առաքելաջան հայրապետը։

## ՄԵԾՆ ՆԵՐՍԻՍ.

ՄԵԾՆ ՆԵՐՍԻՍ, որ սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին Յուսիկ բոռանը Արանազինեսի որդույն զաւակն էր, քրիստոնեական առաքինութեանց ամենեն զեղեցիկ եւ ընտիր օրինակներէն մէկն է. ոչ միայն զանոնք զարմանալի եռանդով ու դիւցազնական անձնանուիրմամբ կըկատարէր, հապա նաև ուրիշներուն զանոնք սիրելի կընէր, եւ ամենուն սիրոր այն աստուածային բոցով կը փառէր, որով ինքն եւս փառեալ էր եւ բորբոքիալ։

Այս մեծանուն հայրապետին կեանքը հանապագօրեայ բարեգործութեանց նիւսուածք մի է։ Հայրապետական արոռը նստելուն պէս ժողովներ ըրաւ, եկեղեցական հարկաւոր ու օգտակար կարգեր կանոններ հաստատեց, ամեն տեղ աղքատանցներ, հիւանդանոցներ, որբանոցներ ու նիւրանոցներ շինեց, դպրոցներ ու վարժատուններ կանգնեց, փանքերուն թիւր շատցուց բարեկարգեց, եւ բոլոր Հայաստանը բարեգործութիւններովն իբրև անուշահոտ դրախտ ծաղկեցուց։

Ազգին ու ազգակցացը սիրոյն համար նեղութիւն չկար որ անտանելի երեւար աշքին. զնաց Կոստանդնուպօլիս, որպէս զի Վաղէս կայսեր բարկութիւնը իշեցընէ, ու Հայաստանի վրայ զրկած զօրքը յեսոս կանչել տայ. անիկայ արիուսան ըլլալով՝ սիրով յանձն կառնու սրբոյն խնդիրքը, բայց կուզէ որ իր աղանդն ընդունի. կըմերժէ երանելին անօրէն առաջարկութիւնը, եւ անիկ գտնելու օգնութիւնը Աստուծմէ գտնելու հաստատուն յուսով՝ անբնակ կդզի մը կաքսորուի. բայց քիչ ատենեն Թէկողոս կայսրը անոր սրբութեանը արժանի պատուով զինքը Հայաստան կըդարձընէ։ Ներսեսին նետ Հայաստան դարձաւ յաջողութիւն, յաղբութիւն ու հանգստութիւն. նոր Մովսեսի մը պէս նպատ կերան վրայ ելած՝ անքիծ ձեռուըները երկինք կըմերցընէ, անհաւատից պարտութիւնը կըպաղատի. կըլադրէն. Հայք, Պարսիկը մինչեւ Պարսկաստան հա-

լածական կըփախչին, եւ Պապ Հայոց վրայ կը բագաւորէ։

Անկարգութիւնը յանդիմանելու համար սուրբ հայրապետին առջեւը բագաւոր, իշխան, ուամիկ չկար. ուստի քանի որ ինքը կենդանի էր, անհնարին էր որ ախտամոլ Պապը կարենար անսանձ համարձակութեամբ իր ախտերը պաշտել։ Մտածեց որ պէտք է անոր ձեռքին ազատի. իրեն արժանի սոսկալի ոճիր մը գտաւ ու դեղակուր մահուամբ Հայաստանի կենսատու արեգակը խաւարեցոյց, բարեգործ ոզին վերուց։

Հայրապետութեանը քսաներորդտարին մեռաւ Մեծն Ներսէս(384), այնպիսի անխիզմ, անձնասէր՝ ազգատեաց իշխանաց եւ առաջնորդաց ձեռքին Հայոց ազգին վրայ գալու թշուառութիւնները դառնակսկիծ ցաւօք գուշակելով։ Իւր մահուան օրը այնպիսի սուզ մտաւ Հայաստան, այնպիսի խոր տիսրութեան քող մը պայծառ երեսը պատեց, որ յայտնի նշան էր թէ իւր ամենեն պատուական սիրելի որդին կորսնցուցեր էր, եւ անոր անզիւտ անդարմանելի կորուսոր կողբայր. վասն զի գիտէր որ Մեծին Ներսեսի սքանչելի աստուածահանոյ առաքինութեանցն ու մարդասէր հոգւոյն նետեղով յոյժ սակաւարիւ եկեղեցականներ պիտի գտնուին։

## ՎԻՆԿԵՆՏԻՈՍ ՊԱՒԼԱՑԵՅ.

(1576-1660.)

Ողորմածութեան եւ բարեգործութեան կողմանէ Գաղղիացուց Մեծն Ներսէսը կրնայ սեպուիլ Վինենդիսիս Պալայիցին (Սևն Վինսան տը Փօլ), վասն զի ինքն եւս մեր սուրբ հայրապետին պէս իւր կեանքը ուրիշի, եւ մանաւանդ խեղճերուն բարիք ընելով անցուցած է։ Ինքը հաստատած է Քորք գրութեան (սէօր տը շարիբէ) կոչուածհաւատաւորաց օգտական ընկերութիւնը՝ աղքատ հիւանդներ դարմանելու համար, եւ հիմա այնչափ շատցած հնանոնք, որ Գաղղիոյ ամեն քաղաքներն ու գիւղերը գտնուելին ետքը նաև բոլոր աշխարհ կըտարածուին։ Մինչեւ իր ատենը չքաւոր ծնողը՝ իրենց որդիքը սեռցանելու կարողութիւն չունենալով՝ զանոնք փողոցներու մէջ անխնամ կը ձգէին, ուր շատ անգամ կըմեռնէին. ինքը Ընկեցիկ մանկանց ապաստանարաններ անունով (օսկիս տէկ Անֆան-Թրուէկ) բնակարաններ հաստատեց եւ նոն ժողվելով այն անմեղ արարածները կըդարձանեկ. այն ապաստանարաններն եւս Գաղղիոյ մէջ նետցիւտէ բազմացան ու կըրգաւորեցան։ Ինքը եղաւ նաև առաջին որ

աղքատ անտերունջ ծերերը վերջի օրերնին խեղձնութեամբ ու կարօտութեամբ շանցընելու համար ծերանոցներ շինել տուաւ : ՔԱՀԱՆԱՑՔ ՔԱՐՈՉՈՒԹԵԱՆ (փրէքր տը լա միսիօն) անուամբ միաբանութիւն մի եւս հաստատեց, որոյ պարտքն էր գեղացւոց ուսմունք սովորեցընել, եւ կղերիկոսարաններու մէջ ժողովրդեան ընտիր քահանաներ պատրաստել . ասոնք են Ղազարոսեանք կամ Ղազարեանք (Ղազարիս) ըսուած կրօնաւորներն որ նիմա Սրեւելք եւս շատ տարածուած են, եւ փափաքելի է որ իրենց վրայ եղած ամբաստանութիւնները՝ իրեւ նետեւողաց ճիզվիր քարոզիչներու անհիմն ըլլային: Երկու հարիւր տարիիշափ է որ մեռաւ Վինկենտիոս, բայց իր բարեգործութեանց լիշատակաւը անմահ մնաց անունը, եւ ամենուն սիրելի ու յարգելի: Երանի իրեն որ իր օրինակին բազմաքիւ նախանձաւոր նետեւողներ գտնուեր են իր ազգին մէջ եւ տակաւին կրզքտնուին :

(Շարայարութիւնն յառաջիկայս:)



Պ.Ա.ԲԴ. ԵԽ ԳԵՂ.ԱԳ.ՕՐ.Ը.

Գարեն աղուոր մէկ օրով  
Հեղազործին մէկն իր պարտէզն իջնելով՝

Հոսկեց մէկ խոտ մը կորգէր

Հոսկէ տերեւ մը կըտրէր,

Ու մախաղին մէջ կըշարէր կարգ ըստ կարգ.

Իրեն համար չէր չոր արմատն ալ անարգ:

Վարդին ալ մօտ որ հասաւ

Աղուոր բացուեր էր տեսաւ.

Միլ ծիլ կարմիր տերեւներ

Յօդապամոյած տարածէր,

Օրիորդի պէս ըբնուշ

Նազէր նոտովն իր անուշ :

Երբ դանակին շողիննը խեղձ վարդ տեսաւ

Գլուխը կըրեց, ան ըստա,

« Ի՞մ ալ վախանքս հասաւ...

Խնայէ, պարոն, խնայէ զիս

Գըրն ծաղիկ հասակիս » :

Ու մարզարտէ արտօնութենէր

Տերեւներէն կըրափէր :

\* Մի, մի տըրտմիր, ու գեղաշուր, ազնիւ վարդ,

Պատասխանեց իրեն մարդ .

Այս է բարեաց ձակատագիր չըզիտէս .

Ամեն լաւ բան քեզի պէս

Ուրիշներուն աղէկութեանն է համար .

Թէ որ բու կեանք չէ երկար

Բայց ուրիշին օգտին համար որ զոհնես՝

Երկարագոյն զայն կընես .

Մէկուն աջրին դեղ կըլլաս,

Միւսում անոյշ խողովըդ սիրտ կըբանաս .

Տերեւներովդ ալ փափկիկ

Կըլլաս դու դեղ ու բաղցրահամ ուսելիք : »

Վարդին բախտեն սովորեցէր

Ով որ ազգին կամ ընկերաց օգուտ կընէք .

Զան ըլլալու ծընէք էր ...

Բայց ովք չուզէր բոդուլ վարդին պէս անուշ

Անուն մը նոս ու լիշատակ բաղցրայուշ :

Ասուած մարդուս սիրտը ստեղծած ատեն մէջը նախ բարութիւնը դրեր է իրեւ սեպհական կնիք իւր ասուածային ընութեանը, եւ իրեւ նշան բարերար աջոյն յորմէ եւանք :

ՊՈՍԻՒԻ.

ԽԱՂ.ԻԿ ԵԽ ԱՄՊ.

« Սակամիկ մի ջուր տուր ինձ, ամպ գեղեցիկ .

« Ծարափի եմ, ասէր տըզգոյնըն ծաղիկ

« Յերազընբաց ամպն անցաւոր ընդ երեր,

« Որ նեզ ծաղիկին ունկըն բանից ոչ դընէք .

« Սակամիկ մի ջորիկ ինձ տուր, ամողըդ վէս,

« Զի է քէ կեանս ինձ յանցանելոդ բաշխս,

« Եւ բազմօրեայ խոկ ոչ ունիմ ես կենցադ .

« Հասպա ի զըուս իմ նեղ ի ջրոյդ խուն ինչ շադ ,

« Ասպա զմբրբիկդ անդասաստ տար ի բաց

« Եւ ըզշանրիս, ուր յոդիցէ զրեզ Ասուած ... »

Ալլ կարձեցաւ ընդ երեկոյս ծաղիկին վիշտ .

Կայտառն այգուն բաժակ չէատ, շըրոյ շիր :

Մի, ընցաւեսր, անազորյն

Նըմանիցէր զուոզ ամսպոյն,

Տուր, տուր որում ըզմենուն առ նեզ կարկառէ .

Տերիինս մըտից ողորմութիւն պատճառ է :

ՅՈՎ.ՀԱՆԴԻՍ ԳԱԼ.ԱՏԵԱՆ

Աշակ. հայկազեան ազգային Վարժարանին :

